

Պիշտ աղէ՛ս պիշտ ընդ մարդ մըափց արեւուն ,
Տեսանիցէն անդ լոյս փայլեալ շողողուն ,
Մագեաց անդրէն նոր արշալցս Հայութեան ,
Լուսոյն ծրիայ զրօշակ յայերս ՚ի ծածան ,
Յոյր նըշուլց փախսնուն ճիւազք գիշերին ,
Աւելք իմաստից առաստացեալք զեղանին :

Պնդեաց ասրա իբր առնազէն քաջ ասպետ ,
Զի ընդ խաւար կոյ մարտնչել քեղ յաւէտ :

Ա. Ե. Կարապետեան

Կ. Պօլսեցի

Ալլ . Ժառա . Վարժարանի :

ԽՈՐՀՈՒՐԴ ՓԲԿԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ

Ինչու Երրորդութեան խորհուրդն
կը պարունակէ իւր մէջ բնազանցական
և անիմանալի գաղտնիք , նոյնպէս եւ
Փրկարժութեան կը բովանդակէ մար-
դու սքանչելիքներն , իւր վախճանական
նպատակի և իւր սրտի և հոգւոյ նը-
կարագրութիւնն : Եթէ նուրբ մտա-
ծութեամբ նկատեմք , զորմանօք սիր-
տի տեսնեմք որ սոյն երկու խորհրդոյ
մէջ ծածկուած են Աստուծոյ սկզբնա-
կան դիտաւորութիւնքն և տիեզերաց
կազմակերպութիւնն : Երրորդութեան
փառաց առջեւ կը յայտնուի մէր փո-
քրկութիւնն , կը ստորնանայ մէր իմա-
ցականութիւնը և բնաշնչ կը լինիք
մէք . Բայց սրտագրաւ փրկարժու-
թիւնն , որոյ խորհուրդն գերագոյն և ս-
է , չթողուր զմեզ ընդ երկար շմանալ
և սքանչանալ Երրորդութեան գաղտ-
նեաց վերայ , այլ արտասուօք կը լեցը-
նէ մէր աչքերն եւ կ'ուղղէ զանոնք
առ վայր մի խաչ վայր :

Սան խորհրդէն կը ծնի սկզբնական
մեղաց պատմութիւնն , որ յայտնապէս

կը ցուցնէ մարդոյ բնութիւնն : Եթէ
չընդունիք սոյն մեղաց ստուգութիւ-
նը , որ արդէն բոլոր ազգաց աւան-
դութեամբք հաստատուած է , ան-
թափանցելի մժութիւն մի կը շըա-
պատէ զմեզ և շատ գաղտնիք և խոր-
հուրդներ , շատ պատահմունք և երե-
ւոյթներ անմեկնելի կը մնան . Ի՞նչ
բացատրութիւն կարեմք տալ մարդոց
գէս առ չարն ունեցած միտման , որ
միշտ կը հակառակի առ բարին եղած
յօժարութեան և ձայնին թէ՝ « Ան-
ք առաքինութեան և բարութեան հա-
մար ստեղծուած եմք ո : Ի՞նչպէս կա-
րելի է բացատրել Մարդոց թշուառու-
թեան արժանաւորութիւնը , նորա ա-
ռատահոս քրտունքը , որք մեծամեծ
ակօններ կ'արդասաւորեն , յորդ ար-
տասուքն , բաղմաթիւ վկանը , ար-
դարոց կրած դժբաղդութիւնները , չու-
րագործին յաղթանակները և անպա-
տուհաս յաջողութիւններն . Ի՞նչպէս
կարելի է պարզել եւ մեկնել ասոնք
առանց նախնական անկումն ընդունե-

լու : Նախաստեղծ Մարդ սին սոյն անհիումն ընդունելով էր որ նախոկին փել մասիսք անկան օսարտոտի մողրութեանց մէջ եւ հնարեցին Յիշտառիոյ Վարդապետին (1) :

Նախամօր Եւային տրուած անէծքն բաւական է մեղ համոզել սոյն սկզբոնական մեղաց ստուգութեան, ուստի ծագումն առած է փրկագործութեան մեծ և երանաւէտ խորհուրդն, անէծք մը որ ամեն օր կը կատարուի մեր աշաց առջեւ : Ի՞նչ արդանդի ցաւեր են ծննդաբերութեան ժամանակ եւ սակայն ի՞նչ երջանկութիւն մայրութեան, Խորհրդաւոր ազդեցութիւններ, որք միանդամայն մօր մը վշտովի և ուրախութեամբը՝ մարդոց կրկին ճակատագիրն այսինքն թշուառութիւնն և երջանկութիւնը կ'աւետեն : — Կարելի չէ մողրիլ Աստուծոյ ճանապարհաց եւ կարդագութեանց վերայ, մօր մը տաժանելի ճգանց մէջ մարդկութեան կրկին վախճանը տեսնելով, պէտք է հաւատալ որ անիծից և գատապարտութեան մէջ ալ Նախախնամութեան կամքը կայ :

Բաց յայսմանէ կը տեսնեմք տմեն օր զաւակունք, որք իրենց հարց համար պատժոյ ենթարկուած են, կը տեսնեմք չարագործ անձննք, որոց յանցանաց ընդհարումն՝ իւրեանց առաքինի սերունդն կը հարուածէ . այս եւս կը հաստատէ սկզբնական մեղաց գոյութիւնն, Բայց գթութեան և բարութեան Աստուած մը՝ սոյն մեղքը մարդկութեան խապաւ կորուստն տեսնելով եկաւ մեղ փրկել : Ուրեմն մէք

(1) Այս փիլսոփաք, հոգեփիտութիւնն ընդունելով կը հաւասարին նաև որ հոգիք իրենց բնակած նախորդ մարդոցն մէջ ինչ զեպքեր կամ վիճակ որ ունեցած են առաջ յիշատակը կը պահէն նաև յաջորդին մէջ, որ որ տեղափոխին :

տկար և մեղապարտ արարածքս հարցընեմք արդ ոչ մաօք՝ այլ սրտիւ : Ի՞նչպէս կրնայ Աստուած մը մեռնիլ: Եթէ բարի որդւոյ մը այս ախապարն, Եթէ հաւատարիմ բարեկամաց այս օրինակին, Եթէ Զիթենեաց սարի սոյն մենակեաց ազօմարարն, այս դառն բաժակին, այս խան, պատառատուն վարագոյն, հերձեալ ապառաժն, բընութեան սոսկալի տեսարաններն եւ մմութիւնքն չկարենան գրաւել մեր սիրտն, յափշտակել մեր մտածութիւննըն, կարելի չէ այլեւս գերագոյն հըրաշքներ և սրտագրաւ սքանչելիքներ գտնել ոչ մի բանաստեղծի գրուածոց մէջ :

Սակայն թերեւս ըստուի . “ Երեւակայութիւնները իրականութիւններ չեն . մեք լուսաւորեալ դարու մէջ կ'ապրիմք որ ոչինչ ընդունիր առանց ապացոյցի :

Դիցուք թէ լուսաւորեալ դարու մէջ ըլլամք, որոց վերայ արդէն ոմանք տարակուսած են, բայց պէտք չէ զարմանալ երբ մեղ յիշեալ առարկութիւն ըլլուի : Երբ չերմ հակառակութիւններ կը յաւզուէին ընդդէմ քրիստոնեութեան՝ Օրիմէններն, Գլաքներն, Պօսիւէններն կը պատասխանէին, բայց դարձեալ բնազննցական վիճաբանութիւններն կը շարունակուէին ընդդէմ սոյն կրօնի և ինչպէս Արես, Սէլս և Պօրփիւր կ'ըսէին Քրիստոնէութեան համար թէ խորագիտութեանց եւ գաղտնեաց հիւսուածք մի է, որք խապաւ անօգուտ են երեւակայութեան և սրտին և որոց աղանդաւորքն յիմար և սրտկասամիտ են : Ո՞վ կարող է պատասխաննել այս անարդանաց և հաստատել որ Աւետարանական մշակութիւնը՝ բանաստեղծի մշակութիւն է, մշակութիւն փափուկ և մատաղ հոգւց, վասն զի եթէ քրիստոնէութեան

ֆերազանցութիւնը նկարագրեա, ու
քա պիտի պատասխանեն թէ և Հոկ
բանատեղական նկարագրութիւնմ՝
է այդ, պէտք է սկզբունքներ և նիւ-
թեր յառաջ բերել ։ և եթէ պատ-
ճառներով հաստատել ջանաս, պիտի
ըստն թէ՝ “Միայն դժայտմներ և օ-
րինակներ պէտք են ։ վերջապէս խիստ
գժուարին է համազել այսպիսի յալ-
դողդ հակառակորդներն, որք հաս-
տառուն չեն իրենց հարցմանց մէջ և
միշտ կը փոփոխեն իրենց առարկու-
թիւններն։ Պիտի ջանամք՝ փրկագոր-
ծութեան վրայ մի քանի բան եւս ա-
սելով ցուցնել թէ Քրիստոնէական
Աստուածաբանութիւնը, այնքան ան-
անհեթեթ չէ, որքափ կը կարծուի։

Տիեզերական ընդհանուր աւանդութիւնն մի կ'ուստուցանէ մեղ թէ՝
Մարդին ստեղծուած է, այժմեան վիճակին աւելի կատարեալ վիճակի մը մէջ և թէ անկում մը տեղի ունեցած է : Այս աւանդութիւնը կը հաստատուի ամեն գաւառաց և ամեն ժամանակի փիլիսոփայից կարծեօք, որք չի բացին հասու լինել թէ բնէլ մարդն բարոյապէս, աւանց կատարելութեան նախկին վիճակին ընդունելու, զոր կորուսած էր Մարդկային ընտթիւնը իւր սխալմամբ :

Մարզը՝ ի հարկէ որ և է վախճանի մը համար ստեղծուած է . և որովհետեւ կատարեալ ստեղծուած է , պէտք է որ անպատճառ կտարբեալ վախճանի մը կոչուած լրաց :

Բայց երբ մարդն անկառ իւր որ-
խալմամբ , արդեօք իւր վախճանական
նպատակն եւս վոփախեցաւ : Աչ եր-
բէք , վասն զի նորէն շատեղծաւ , ոչ
երբէք , զի մարդկային աղգը շղնա-
ցաւ , որպէս զի մի ուրիշ սերունդի
աեղի տայ :

Այսպէս ուրիշն իւր անհնաղան-

դութեամբ մահկանացու և անկատաք
դարձած մարդեն, միշտ մնացած էր իւր
անձնահական և կատարեալ վախճան-
ներավին : Եւ ինչպէս պիտի կարենաց
համեմիլ այս վախճանին իւր ներկաց
անկատաք վիճակովին : Առ այս անքառ-
ւական է նա միայն իւր զօրութեամբ,
ինչպէս հիւանդ մարդ մը անքառական
է բարձրանալ մոտածութեան այն առ-
տիճանին, ուր կարող է համեմիլ ա-
ռաջդ եւ ողջամիտ մարդն : Ուրիմն
այն անկեման ծանրութեան և կանգ-
նման զօրութեան մէջ անհամեմատու-
թիւն մը կայ, անկումն ծանկակշիռ
և մեծ, իսկ մարդոյ կանգնելու զօրու-
թիւնն նուազ և անհշան : Այս տեղ
ահա զգալի կը լինի օկնութեան կամ
փրկարգործութեան մը կարեւորու-
թիւնը :

Թերեւս բառեի, որ “Այս պատճա-
ռաբաննութիւնը առաջին մարդոցն հա-
մար է, և մեք կարող եմք մեր վախճառ
նական նպատակին հասնիլ. Բնչչ անի-
րաւութիւն և Բնչչ անպատճեհութիւն
է մոտածել որ մեք ամենքս պիտի պատ-
ճառիմք մեր նախամօր սիսալմամք ու -

Առանց այս տեղ վճռելու թէ Առ-
տուած արդար կամ անիբաւ էր զմեզ
համապարտ ընելուն , սա միոյն գի-
տեմք և բաւական է մեզ գիտնալ , որ
սոյն օրէնքը գոյութիւն ունի : — Ամեն
ուրեմք կը գտնուին որդիներ , որք ի-
րենց մեզապարտ հարց պատուհա-
ներն կը կրեն և մինչեւ խակ Տիեզերաց
բնակիսն օրինաց մէջ կը գործադրուի
սոյն օրէնքն : Երբ հօր մը շուայառու-
թեամբ ախտացեալ մանուկ մի կը ծը-
նի , ինչու չեմք բողըքեր բնութեան
գէմ . ինչ ըրած է այս խեղճ անմեզ
մանուկն , որ կը կրէ այլօց մղութենին
յառաջ եկած վշտերն : Այո՞ , այո՞ ,
հոգւց ախտերն ևս ժառանգական են
ինչպէս մարմնոյնք . և մարդ կը որոտ-

յուի մինչեւ իւր վերջին սերունդին
մէջ այն յանցանք, զոր թօղած է մե-
զաց սկզբնագործն։

Այսպէս ահամ մի կողմէն տիեզե-
րական աւանդութեամբ ճշմարտուած
անկումն և փոխանցութեամբ յաջոր-
դած բնական եւ բարոյական ախտն
մնալով մարդոյ մէջ և միւս կողմէն ալ-
մարդոյ վախճաններն նյն կատարելու-
թեան մէջ ըլլալով, ինչ որ էին անհը-
նացանդութենէ յառաջ, թէ և մարդն
նկանին մոլորած լինի, գարձեալ փըր-
կագործութիւն մի կամ ուրիշ որ և է
միջոց մի անհրաժեշտ է մարդն իւր
վախճանին արժանաւորելու համար։
Այս բնական հետեւութիւնն է այն
վիճակին, որց մէջ կը գտնուի մարդ-
կային բնութիւնն։

Փրկագործութեան մը անհրաժեշտ
կարեւորութիւնը հաստատելն զինի
կը մնայ այժմ որոնել թէ ո՞ր կարդի
մէջ կարելի է զայն գտնել։ Այս՝ կամ
մարդկոյին կարգին մէջ կամ աւելի
գերագոյն էակի մէջ կարելի է գտնալ։

(Նարանիվէլ ։)

ՀԱՆԴԵՍ

ԷՆԹԵՐՅՄԱՆ ՀՐՈՎԱՐՏԱԿԻ ՆՈՐԱՊԱՍԿ ԿԱՅՍԵՐ

Ամսոյ 6ին Տեղւոյս Կառավարու-
թեան կողմէն յատուկ հրաւիրագրով
տեսն Վանքերէն խնդրուած էր երկ-
րորդ օրը Կառավարութեան պալատը
ներկայ գանուիլ Նորապասկ Կայսեր
հրովարտակի ընթերցման։ Որոշեալ
ժամուն մեր Ամեն, Ա. Պատրիարքը երեք
Եպիսկոպոսաց և երեք վարդապետաց
ընկերութեամբ գնաց Կառավա-
րութեան պալատը, ուր մի ընդարձակ

սրահ պատրաստուած էր ընթերցման
հանդիսի համար և ուր արդէն ժողո-
ված էին թէ գատարանի և թէ զե-
նուորական պաշտօնեայք, ինչպէս եւ
իւրաքանչիւր աղդաց հոգեւոր գլուխ-
ներն . այն է Յունաց Պատրիարքը,
Յոյն Կաթոլիկաց Եպիսկոպոսը, Լա-
տինաց Պատրիարքի կողմէն փոխանորդ-
մի եւ Հրէից Խախամը ։ Երբ պաշտօ-
նական անձննք ամբողջացան, Վում,
Կառավարիչն Հրովարտակ ի ձեռին
սրահը մտնելով՝ յարդանօք Թահրիաթ
Միւտիւրին ներկայացց կարդալու-
համար։ Արտաքոյ պրահին ժողովար-
դեան խուռն բազմութիւն ցուած էր
հրովարտակը լսելու փափագանօք . գո-
րաց հաղարապետի առաջարկութեամբ
Կառավարիչը հրամայեց ներս առնել
սրահի տանելուն չափ, և ապա Թահ-
րիաթ Միւտիւրին կարդաց բարձր
ձայնիւ նախ հրովարտակը եւ յետոյ
Կառավարչին ուղղեալ գիրն, որով կը
ծանուցուեր նախորդ Կայսեր անկման
պարագաները և Սուլթան ՄԱՒՐԱՏԱՅ
Գահակալութիւր։ Այսուհետեւ Յունաց
Պատրիարքը յունական լեզուով բարձ-
րագիւական ճառ մի կարդաց, յետ որպէ-
ս Ս. Պատրիարքը Տաճկական բար-
դարով անպատրաստական բանախո-
սութեամբ մի Ապտիւլ-Ապիլի օրուն
Օսմաննետն պետութեան վտանգաւոր
և տիսուր կացութիւնը բացատրեց և
շնորհակալութիւն յայտնեց Նախախո-
սամութեան և Թուրքիոյ Հայրենասիր-
աց, որը համայն երկիրը մեծ վտան-
գէ մը աղատեցին և ապա Նորապսակ
Կայսեր իենաց, Նախարարաց յարա-
տեւ հայրենասիրութեան և զինուորա-
կանաց քաջութեան համար բարեմաղ-
թութեամբ վերջացց խօսքը։ Բոլոր
հանդիսականք բանիւ բերանց շնորհա-
կալութիւն յայտնեցին մեր Ս. Պատրի-
արքին։